

Ա Ա Ց Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԳԱՐԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԵՄԱՑՈՒԹԻՒՆ
ԿԵՐՆԱՅԻ ՆՈՐՈԳԻԻՆ ԶԵՐԱԳՐԻՆ

9. 8. ԱԿՐՏՀԱՆԱ Եւ 8. 8. ՎՃՄՈՒՐԱ

t. **—**

ՀԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵԶՆԵՐԸ ՌԵԶ

թէեւ եզնկայ ձեռագիրը գրուած է վեց
թին աստիճանի գգուշաւոր ձեռքով եւ յատու-
ինամբով, բայց, ինչպէս Նախորդ ձեռագրական
համեմատած թիւնները ցցց տուին, հոյս ալ կա-
պատիսի պատահական միանլեր, որնցմեց
մէկ մարդկային ձեռք կրնայ բողոքվին զեր-
մալ: Այս միանլերը առ հասարակ ու զղագրու-
կան են. բայց Եղնկայ բնագրին մէջ մասօ-
նաեւ այնպիսի սիալներ, որոնք անկարելի են
Եղնկայ պէս փառաւոր գցիք մը տակ մուտ դոր-
ծէին: Ասոնք ոչ այլ ինչ են եթէ ոչ ուսէ
հարիւր տարիներու ընթացքին մէջ (Ե - Ծ
Դար) յաջորդական բազմաթիւ արտագրու-
թեանց ժամանակ Նախորդ պարզ ուղղագրու-
կան սալայէ մը հետոզիւտէ ձեւափոխուելու-
յառաջ եկած սիալների: Բանասիրութեա-
պարտք է ողքան կարելի է երեւան հանել պա-
սիալները, եւ իրենց նախկին ձեւին վերած-
լով զանոնք, բնագիներու հին վիճակը վերա-
կանգնել: Այս նպատակով է որ Կուգեմ՝ յա-
ջորդ տաղերով շեշտել հետևեալ անհարթու-
թիւնները անոնց քով տալվ նաեւ իմ յայ-
մարագոյն կարծած սրբագրութիւններ:

Հռո պարտք կը Համարիմ վերստին կրկնեաւ
թէ ի ձեռին չունենալով Նորայրի քննասէլրաւ
առիթ չեմ ունեցած ստուգելու թէ արդեօս
յիշեալ սրբագրութիւնները Նկատուած են նաև
նյոն աշխատութեան մէջ։ Այս թերին լացը¹
նել կը թողում յարգեի ընթերցողներուս։

Էջ 17, տող 18. որ զլորս կագեցողն
ընդ միմանս ի հաշտոթեան եւ ի հաւանու-
թեան պահեալ նուաճէր. Եղնկայ այս հա-
տուածին մէջ՝ ուր աշխարհը կը նմանցուի քա-
ռաձի կառքի մը, սկիզբէն մինչեւ վերջ ամեն
բան գրուած է ներկայ. Խնչ. զախարհ տեսա-
նեմք, Ծին, օստեն, ընթանան, վարդին եւն
Ուշագիր ընթերցողը յանկած պիտի կանգ
առնէ նուաճէր անկատարին առջեւ, որ սեղին
բրոբրովին անյարմար է եւ ուղդիկ նուաճէ.

Էջ 17, տող 21. Ամենայն կառքի ի համարդակեաց երիվաբաց չժին, բայց մայսյան այսց
կատաց՝ որ ի հշամազգեաց չժեալ են։ Բայց
կամ բաց “բաց ի, Կշանակութեամբ ոչ ընէ
սեռու-տր., այլ բացառական կը պահանջէ”

ուստի վերի հատուածին մէջ առողջեալ
բառերը ուզգել պէտք է "յայսց կառաց."
Էջ 32, տող 15-24. Ձե եթէ պարզ

բառություն կը դրամ կամ պատճեն կամ առաջ կամ առաջ կամ ի յօդուածոց եւ ի պէսպէս բնութեանց եւ, ի խառնուածոց հաստատեալ է, անհնարին է ասել՝ եթէ հիսկեան լեալ իցէ: — Հաս երակու սխալ կայ: Նզնիկ կը փաստաբանէ որ եթէ հիսկէն պարզ մարմին է, աշխարհս որ բաղադրեալ մարմին է, չի կրնար հիսկէնն առաջ եկած ըլլալ: Առաջն սխալն այն է որ ու յօդուածոց ածականը շիփուուած է՝ յօդուած գ գայականնին չէս եւ փոխանակ գնելու: Ի յօդուածոց,

գրուած է ի յօդուածոց, և ներկայ քաղաքան
բառերն են՝ “պարզ բնութիւն”, և այս “յօդուա-
ծոյ կամ յօդուածով բնութիւն”, որ կը հա-
մապատասխանեն մեր այժմեան պարզ եւ րա-
զադրեալ մարմին ասութիւններուն. ինչպէս կը
տեսնասի նյոյ էշ քիչ մը վարդ քանի մը ան-
գամ գործառուած. “չէ մարմ յօդուածոյիցն
ի մոլոշ պարզ բնութենէ ունել զհաստատու-
թիւնն, քանիզ յօդուածոյըն ի պարզական
բնութեանց յօդի... զի եթէ յօդուածուկ
է հիւլն, եւ յօդուածոյըն ի պարզականացն
ունին զանձնաւորութիւն եւն”, և նվիկ ըսկե-
չուզեր թէ աշխարհս “յօդուածներէն բաղկա-
ցած է, այլ թէ նա բազագրեալ մարմին է: —
Եկիրորդ միաւն այն է որ հիւզեայն տրական
ձևը միաբ չունի եւ պէտք է ուղղել բաց-
առանան “ի հիւհայն”. ինչպէս որ քիչ
մը քանին ալ ունինք նոյնպէս բացառականու-
թան զի չէ մարմ յօդուածոյիցն ի մոլոշ
պարզ բնութենէ ունել զհաստատութիւնն
քանիզ յօդուածն ի պարզական բնութեանց
յօդին.

Եկ 39, տող 8—11. Եւ այսպէս կազմաձեռյալ իրաց ինչ եւս՝ միտք գործողնեն գործենալու վարդն, որպէս եւ երկաթ մերժ ի բարիս պաշտուածք, ի մերժ ի չար: Նախորդ էջինուն մէջ նշիկ կը հաստատէր թէ ամեն բանէ Կարելի է թէ չար առաջ բերել եւ թէ բարի: Հոս ալ կուզէ ցուցնել թէ գործառորն միտքը կընալ նշանակս գործիք շնիւրու յատուկ նկատերէն թէ չար եւ թէ բարի բան շնիւրու այս միտքը տայլ համար՝ պարզ է որ վերի բարը ուղղեց:

Առ է «ի կազմածոյ իրաց» · իսկ այնպէս նևշպէս կայ՝ իմաստ չունի:

Էջ 41, տող 11—15. Զի եթէ իրբեւ զմի ինչ յայլցն բնութեանց լեալ էր՝ զոր ի հարկէն ծառայեն Սատուծոյ, ապա եւ վարձն ընդ կամակարութեանն տոնոց չէր արժանի: Խօսքը իմաստը կը պահանջէ զոր ուղղել “որու, իրբեւ յարաբերական գերանոն ենթակայ ծառայեն բային, որ իրբեւ զնդրգ բայ չէր կրնար արդէն սերի ինեղիր ունենալ:

Էջ 58, տող 3—8. Իսկ եթէ որ յօշնչ զվասուծոյ զպատուիրանն համրդիցի, յօրժամ մրցել ընդ բանասրկուին մարտնչիցի՝ վաշվաղակի կործանի, քանզի չունի վեանակո յարթութեանն: Այս հատուածին գեմ եղնկայ ձեռադիրն ունի “մարտ չիցի ընթերցուածը (պապէս բաց բաց, փոխանակ մարտնչիցի), որմէ կ'երեւայ թէ մարտնչիցի ձեւը հրատաբակիննուն ենթադրութեամբ է ձեւացած, բայց այս ենթադրութիւնը՝ որպատ ալ որ արդարանայ ձեռադրին երկու բառերուն մէշտեղը դանուած միջոցովը, այնու ամենայնիւ սխալ է, որովհետեւ երկրորդ նախադասութեան իմաստը կը դառնայ անկապի կանոնաւոր նախադասութեան վերածելու համար պէտք երկամ “մարտ չիցի”, բառը վերածել “մաստչիցի”, եւ կամ եթէ այդ ձեւը ընդունինք “մարտնչիցի”, “մրցել, բառն ալ գաբանել “մրցեալ”: Վերջինս կարող էր եւ տառին վրայ պատիւ մը ունենալ եւ յետոյ այդ պատիւը յապաւուիլ, ինչ որ շատ սովորական երեւոյթ է ձեռադրաց մէջ, բայց յայսոնի է որ սխալ մը մէկ տառափոխութեամբ ուղղել հաւելի հաւանական եւ ընդունելի է, քան երկու տառափոխութեամբ: Ասսոր վերսիչեալ ձեւին մէջ ալ ուղղելի բառն է “մաստչիցի”:

Էջ 66, տող 8—9. Եւ զմինն եթէ սիրուագ անոցը եւ ուսեր՝ ոչ վնասեր. նոյն էջ՝ տող 22—26 եւ էջ 67, տող 1—4, զմնարազորն եթէ որ լոյն ուտիցէ՝ սատակիչ է, եւ խառնեալ ընդ այլ արմատն՝ քնածուլինի քնահատաց: Եւ զնազար՝ եթէ ի տօթժամանակի ուտիցէ ոք, քանզի զնվացտցիչ է, զնապս ի փորսոն փարատէ: Եւ եթէ ի հովժամանակի ուտիցէ ոք, վնասէ: Նյոյնպէս էջ 88, տող 4—9, նա եւ զպաշտունայսուն իսկ իրեանց եթէ ոչ Աստուծոյ սաստ պահէր, ազգի ազգի ինեղութեամբ ինեղին եւ անհնարին մահուամբը սպանանէին: Յիշեալ խոսքերուն մէջ ըստ բնական եւ տրամաբանական

բացատրութեան՝ պէտք էր որ զմինն, զմանրագորն, զնազար, զպաշտունայսուն ուղղական գրուէին իրեւեւ ենթակայ “ոչ վնասեր” ստատիկէ է, քնածու լինի — փարատէ, վնասէ — ինեղին, սպանանէին, բայերուն: Քիչ մը անփոթ գրողները կրնային այդ բառերը իրեւեւ սերի ինչիր մասենելով “առնոյր, ուսերէ ուտիցէ պահէր, բայերուն, գնել հայցական: Եւ այս շատ սպառական է մեր մնանաւոնդ յետին գրողներուն մէջ: Ենիկի այլուր պյու սեսակ բան չունի: ուսերի կրնայինք այս սեղն ալ ձեռադրական սիալ համրգեն, բայց այս սրբագրութիւնը մեր ձեռքով ընթէ չյանդգնելով, կը թողանի ընթերցողն դատողական:

Էջ 68, տող 23—26. Եւ առաջնոյ չվնասակարութեան գաղանացն մարդոց այժմու համբույր եւ ընտելլութիւնս վկայեն: Եթէ չմարդույր եւ ընտելլութիւնս, ձեւըրը համարէինք յայնակի անորոշ հայցական: Կ'ունենայնինք ամենակոշու սիալ մը՝ փոխանակ համբույրը եւ ընտելլութիւնք ըսելու: Բայց պարզ է որ պապիսի սիալընձեզ մը կասկծենլու սեղի չկայ: ասանց մէջ և վերջաւորութիւնը համարը ըսելու է առաջն գեղմքի դիմորոշ յօդ, իսկ վկայեն բայց դրաւծ է յոքնակի բաղդադրեալ ենթակային պատճառաւ:

Էջ 84, տող 2—5. Եւ ոչ եթէ ի գատապարտութիւնն ինչ ոգոց լինի մարդցն առնանկն դիւաց, այլ առաւել եւս յարգահատութիւն: Տանձական ենթակային գեմ լինին յոդակի բայս աւելին կանոնաւոր է:

Էջ 88, տող 4—8 տես վերը, էջ 66 գիտողութեան մէջ:

Էջ 121, տող 22—24. զի ոչ յԱստուծուց կարգեցան, այլ ի մարդկանէ համրուղութեանէ: Տարօրինակ է յատկացցնին համաձայնութիւնն իւր յատկացեալն հետա: շփոթեան պատճառ եղած է անշուշտ ի նախդիրը, որ յաջորդ բառը բացառականի է վերածած անհմուտ գրիներու տակ: Անհաւանական է ենթազրել որ բառն ըլլար փոխանակ սի մարդկականէ հնարազութեանէ, (նախադաս համաձայն նեալ ածախն): Աւղղելի է “ի մարդկան”:

Էջ 124, տող 9—12. Դարձնալ որ զայն դիմուց եթէ երկու որդիք են յօրովայնի անդ, ուղղէ ոչ Աստուծոյ սաստ պահէր, ազգի ազգի ինեղութեամբ ինեղին եւ անհնարին մահուամբը սպանանէին: Յիշեալ խոսքերուն մէջ ըստ բնական եւ տրամաբանական

Էջ 124, տող 22—24. ոչ եղծ զլարն, ոյլ եւ թագաւորութիւնն եւս ես նմա. ինն հազար ամի. Զեագիրն հօս ունի “թագաւուրութիւն”, և եթէ այս բառը կարդանք թագաւուրութիւնն, ինչպէս ապադիմ ունի, կը ծագի լեզուակին անյամնարութիւնն եւ պէտք էլլուց գարձնել զիմագաւորութիւնն, ինչպէս է յաշորդ երեսը, էջ 125, տող 22—25. “գործ անել զի զմագաւուրութիւնն որդւայն. ետ, միուն զինն հազարամեան, եւ միւսուն զանսպառական . . . , բայց երբ կարելի է նաեւ բանը կարգալ “թագաւորութիւնն, որով սիմալիք դդուշանել, ինչո՞ւ պայտո չգնել”:

Էջ 132, տող 20—25. զորոց զբարոյն կողմ յԱրմընք զնեն, զարջանաց եւ զոշխարէ եւ զայրց պիտանացուաց, եւ զարման. կողմ յԱրհմայն, զգայրց եւ զգալանաց, եւ զճեաց վիտակարց, իմաստը բաւական ցցց կու. այս թէ զոշխարէ պէտք է ուղել “զոշխարաց, համաձայն իւր վեց ընկերակիցներուն. հատուածը կը թարգմանուի. “բարիներուն կողմը Արմդզէն կը համարին, ինչ. արթուներու, ունաբաներու եւ ուրիշ պիտանի անատաներու. իսկ շարերուն կոսմը Արհմէն, ինչ. գորտերու, գաղաներու. եւ վասակար ճճներու.”

Էջ 135, տող 2. թշնամութիւնն ուղղել “թշնամութիւնն, ձեռագիրն ունի թշնամութիւն, որ կրնայ երկու ձեւով ալ կարդացուիլ”:

Էջ 149, տող 1—3. եւ այլն եւս ինչ թէ ի լուրս է, եւ զմեր պէտս ոչ հարկադից, բայց միայ զի զկեցուցանիցէ: Ասուցմէ նախորդ ուղղորդ Եղինիկ կը ցուցնէ թէ ըստ եւ մուկը թէեւ չնշն բաներ են, բայց մենք չենք կրնար նշըլ աշխարհէն. — հինայ կը շարունակէ. — նաեւ ջուրին մէջ ալ ուրիշ բան մը կայ (աեսակ մը փարիկ անատուն), որ մեզ պէտքի չէ, այլ միայն կը հեծ եւն, Այս բացարարութեան համեմատ այլն պէտք է գարձնել “այլու”. (Իսկ այլն եւս կը նշանակէ սիմաները, մանցեալը, որ բնաւ չէ յարմարու):

Էջ 154, տող 6—14. վասն որդեծնութեան եւ մարդկան յաշնարչի սերելոյ, ներեաց նմա ինն հարիւ եւ երսուն ամ. . . եւ վասն արտասուացն Եղինիսի արքայի յաւելաւ նմա 15 ամ. եւ վասն ապաշխարութեան նիմուշացոցն ոչ կորց զբաղացն. . . Հոս ունինք երեք համագիր նախադասութիւններ, բայց տասնցմէ երկրորդը ժամանդրութիւնը կը խախտէ,

զըր վերահաստատելու համար պէտք է յաւելաւ ձեւը փոխել եւ դարձնել “յաւել”:

Էջ 159, տող 2—6. Այլ երկնիք եւ երկիր անօթք ետեղակալք են հաստատեալք յարաբէն, ունել ամիսի ընդ ինքնեամբք զամանյն որ ի միջ նոցա է: Ընդ ինքնեամբք եղակին պէտք է ողջել “ընդ ինքնեամբք”, յաբնակիով, ինչպէտք քիչ մը վարը. “Եւ են հարկաւոր բնակաւորը, հրամանաւ արարչնի իրենանց, ի վայել ամենայն կենդանեաց, եւ իրենանց ինքնեանք չեն. . . ”

Էջ 171, տող 25. Կամք զի եւ իւր բանաւոր արարածն յանկացողք բարեց եւ գործօնեայ արդարածն յանկացողք (յանկացողք), յաբնակի և դրուած, գեղեցկութիւնը կամ համաշափութիւնը կը պահանջէ որ երկրորդն ալ գրուի յաբնակի, այն և գործօնեայը:

Էջ 176, տող 20—23. Եւ յօրանշըն եւ ձեռել, որպէս կարծեցին օմննք, ոյ ի գիւել մինի, այլ ի մեղլութիւնէ եւ թուլութիւնէ մարմանցն: Երկրորդ բացառականն վայցէն ի նախդիրին յապաւումը բոլորովին պատահական է. ուղելի է սի մեղլութիւնէ:

Էջ 178, տող 15. Եւ մի՛ իմն ի հակառակորդէն, քանզի նա անմարմն է . . . Եղինիկ քանի մը տող վերը (նոյն էջ, տող 5) կըսէ թէ երազները երկու պատճառ ունեն, ասոնց մին այն է որ Աստուածային խորհաց ազդեցութեամբ մարդ երազ կամ տեսելիք մը կը տեսնէ (տող 7—14). բայց երկրորդը ուն է արդեօք. այս մասին Եղինիկ մէջ բան մը չկայ: Բայց իրօք տող 15-էն սկսեալ մինւել յաջորդ երեսին վերջը կը պատմուի սատանայական երազներու (երազափորձութեան կամ երազախարութեան) մասին, որ ուրիշ բան պիտի չըլլայ, բայց եթէ նզնկայ տուած պատճառներէն երկրորդը, այսպէս ըմբռնելու եւ այսպէս մեկնելու համար պէտք է մերցինեալ տողին մէջ մի՛ իմն ձեւը, որ հակառակ է տակը մէջ բերուած մանրամասն բացարարութեանց, ուղելի եւ գործնել միւսն: Երկու ձեւերուն շփոթութիւնը շատ հասարակ փերպալ կը մեխուս երկամադիր գրութեամբ, ուր Մեհեմն եւ Մեհեմն հազիւ թէ կը զանազնին:

Էջ 202, տող 1—5. Եւ վէնչ զարմանք են ընդ նոցա թէ զերկինս վասն անչափ մեծութեանն, եւ զուսաւորս վասն առաւել պայծառութեանց, ուղելի եւ գործնել միւսն:

մանաւ բայրը կը պահանջէ ընդուղ հայցական, ուստի ուղղելի ընկ նոսաւ. հաստուածը կը թարգմանուի “ինչո՞ւ զարմանալ անոնց վրայ” որ երկինքը անչափ մեռութեան պատճառաւ, եւ լրաւարոներ՝ աւելի պայծառութեան համար, աստուած կը կարծենի:

Էջ 217, առղ 12—22. Եւ չէ հնար լրւսնի յերկին փանել. որպէս կախարդաց տեսալի ի ժամանակի հրամանաւ Աստուածը զլուս նյոյ արինագչն լինելոյ. զիերպարտնն դիմի նմանել լրւսնի բարբառնն, թէ զլուսնի իշուցանիցն. որում չին մարթ լինել, թէ որ քան զբազում աշխարհու մեծ է՛ թէ ի կուլ մի փոքրիկ ամփոփից, եւ կիթից անսանին: Սիալագրի բառն է չին մարթ, զը պէտք է ուղղել “չին մարթ, ու որպէսնեւ ձեռագրին մէջ ի եւ է նյոյ ձեռով են միտ, ուստի այս պարտպայն ձեռագրիը մեր ուղղութեան հակառակ չէ. Խօսքնի իմաստն է որ ուղղել ձեւը պիտի որոշէ: Եզնիկ կ'ըսէ. “կախարդները կը բարբառնին թէ լուսնին կրնան իշխնել վար. չի կրնար լինել այնպիսի բան, թէ նա որ բազում երկիրներէ աւելի մծէ է, փոքրը իշխալ մը չէ ամփոփիսի. . . . Այս պարդ իմաստը կը հանուի մայս չին մարթ ձեւէն. իսկ եթէ առնենք չին մարթ, թիրեւ կախարդներուն անցնի խօսքը, բայց այս պարտպայն լինել բայցն տեղ կը պահանջնի առնել, իսկ որում ըսելու տեղ ալ՝ զոր. անոք չին կրնար ընել այնպիսի բառ որ. . . .”

Էջ 221, առղ 20—22. Բայց զի փոփոխմանն ոգւոց ի մարմնոց ի մարգին եստ, այսու յցի եպերելի է: “Ես, հոս կը նշանակէ ենթազրեց, որուն հօմանիշ է նաեւ գնելու. բայց պէտք չէ կարծել թէ ըստ այսմ բառը պէտք է ուղղել եղ, որովհետեւ տալ, նյոյ նշանակութեամբ գործածուած կայ քիչ մը վերը, առղ 4. Եւ որպէս պատճառ ամենայնի ի միոք միոթենե տայ եւ զինամակալութիւնն ի նման գնէր. . . .”

Էջ 222, առղ 7—12. Եւ զիմն ըստ տեղ եթէ վասն զկարին մորմնոցն խափանելոյ հրամակը, բարդոց եւ յիրակի առներ. պատեթէ իր ի պիծոյ իմքէ արարածոց հրամայէր հրաժարել, վասթարդոյն: թէ ի պղծոյ եւ թէ իմերէ եզակի բացառականները բաւական են ցոցնելու թէ դցականն ալ պէտք է ուղղում “արարածոց”, չփոթութիւնը ծագաւ եւ երկարացի թ եւ 8 ատակրան նմանութենէն:

Էջ 230, առղ 20—22. . . . յամնայն դարս աստուածապաշտք գտանէին, որը յան-

դիմանելի զիեշմակապատուն. Աղդէ է ուրիշներու կողմէ առաջարկուած “նշշմակապաշտ, ձեւը, որ կը նշանակէ բռու հաստանայացած”, եւ եւ ի իր հակառակը” քիչ մը վերը դրուած “աստուածապաշտ” ձեւնի:

Էջ 233, առղ 16—18. Եւ իմ զօրութիւն. որ արար եւ ես զնոսա ընդ ձեռամբ նորա: Պէտք չէ կարծել թէ ուղղելի և նեղ զնոսա, և այսնիքն “կայ զրութիւն մը” որ ատեղցից զանոնք եւ դրա անոր ձեռքին (իշխանութեան) տակ. տովորական են գնել ընդ ձեռամբ կամ առ ի ձեռու ոճերը, բայց առ ընդ ձեռամբ եւս կայ քիչ անգամ. ինչ. Զորս ընդ ձեռամբ ձերով ետու. Ս. Գր.:

Էջ 233, առղ 25 — էջ 234, առղ 6. Եւ եթէ բժիշկ ըստ պէտպէ հիւանդութեանց ազգի պատի գեղ ախտացելցն մաստուցաննել, զի որ սկզբան ցաւոյն գեկ իշէ զայն ի սկզբանն մաստուցաննեն, եւ որ յընդմիշելն զայն ի միջցի, եւ որ ի պառաւել ցաւոյն զայն հաւսկ յետոյ: Թէ առաջն մաստուցաննել անորոշ եւ թէ երիրդ մաստուցաննեն յաքնակի պէտք է զարձնել “մաստուցանն. խօսքն ենթական է բժիշկ”:

Էջ 234, առղ 14—18. Իրբեւ կանխագէտ գիտէ գամենայն, մինչ չեւ մնչ լեալ իշէ, թէ որպէս պարտ իշէ առնել, եւ յոր ժամանակի, եւ յոր պէտք: Ըստ օրինի պէտք է ըլլայ “յորում ժամանակի”:

Էջ 245, առղ 14—18. Եւ եկեալ հիւղայն պատուիրել նմա ըստ սովորութեանն, տեսաներ՝ զի ոչ անսոյր նմա Ագամ, այլ խորհնալ ի բաց մերժեր, եւ շմբռձնայր առ նա: Պէտք է ուղղել “խորշեալ ի բաց մերժեր եւն. . . . Հ եւ Շ ատակրուն շփոթութիւնը անցման երկարագրին պատճառաւ է, ուր երկուքն ալ շասն նման են ձեւով:

Էջ 263, առղ 19—21. ոչ զի են միայն արժանի եղայ խորհրդացն, որ արտօպս եմ տաքեցոց: . . . Ստորագծեալ ձեւին տեղ ձեռագիրն ամի եղայ, որ նյոյն է: Եղանիմ բային գէմ անշոշուշ շատ կաննաւոր կը լիներ ենց ձեւը, ինչպէս հատանիմ — կատ. Հատայ, բայց այլուր չկայ գործածուած: Տարակյոսի մէջ նոք թէ արգեցք այս բառն ալ նշութեան հազուագիւտ մըն է, նշպէս պատասմէ բառը, թէ աշխարհաբարի ազդեցութեան արդինք:

Էջ 267, առղ 15—19. Եւ իցէ պբժիշկ յորժամ զրդի ուրոք բժշկիցէ, վարձ, ոչ առնու այլ զբժշկեալն ի զլիսովին զինս.

բժշկութեանն խնդրից: Աւզսելի է “վարձառչ”
առնվազու, այլ զբժշկեալն զլիսովին ի գինս
բժշկութեան խնդրից:

Էջ 268, տպ 26 — էջ 269, տպ 5.
Եւ կամ իցե՞լ որ, որ մատուցեալ՝ զայր զբգիս
կամ զծառայս յապիմակն եւ ստանակն յո-
ժորեցանիցէ հսեել, եւ հսեեալ ի վերայ
ոչ հանցենք զայր ընդ հառակն ու թրթիլ և ՚ի
ստանակն ի նախքին անկուռ երկաթագիր
քրթեան մէջ նախքին շաղկապին՝ և ստան-
էն շնորհութեան պատճեառ է:

($\mathbf{U}_L \mathbf{F}_L \mathbf{G}_L$ + $\mathbf{U}_R \mathbf{F}_R \mathbf{G}_R$)

ՀԱՅ ՀՈՅՈՅ ԹԱՂՈՎՐԴՈՎՈՆ ՎԵՐԱԲԵՐԸ ԵՒ
ՏՈՎԵԱ ԽՈԲԵՆՈՑՔԻ

Р. 4164

(T-ρ-τ-β-γ-β-γ).

5. Հայկի աւանդութեան զքաւոր
աղքիւրը: Ուստից է քայլել ժողովուրգը իմ՝
վեպի այս վեհ նիւթը, որ ազգիս պատմութեան
առաջնուն եղբ նորա դիցանի փայտոն շահատա-
կոթթամբ կ' անմահ հայունէ:

Սմէն ազգի յատուկ է իւր ծննդեան յիշատակը բնականապէս իւր դիցաբանութեան եւ դիցազնական աւանդութեանց մէջ պտրել որոնք նորա միակ ազգիւրը կը հանդիսանան՝ իւր նախահարց ծագումն պարզելու համար. Հեղեղնացիք իւրանց պատմութեան սկիզբն մի գեղեցիկ դիցազներդութեան վերայ են հիմնել. Հոռովհ քաջազի շնութիւնն երկու եղբայրներից, որոնցից մէկը աստածացաւ, եւ Աթենքին Աթենյա դիցուհուց, Յափովը նահապէսի եւ նորա տասերկու որդոց. Անսին պատմուածները կը պահանջն նոյն բանաւոր զօցնների գասակարինն է: Հային աւանդութիւնն, որ կը պատսէր հայ ժողովոդիք մէկ քրիստոնեայ գարերում, հարկան պէտք ու ունենաւ իւր որոշ ազգիւրը, որից նա առաւ կը բխէր: Ինք որս ինքեան հարց կը ետպէ՞ արդեօք աղքիւրութիւններին, բոլն ազգային է թէ օտար եւ ունի՞ արդեօք նա որ եւ է առջնութիւն Հայոց հնագյն պատմութեան հէտ:

Քրիստոնեութեան հետ. Հայ գողազրդի խաւերի մեջ արագ տարածեցան Ս. Գրք աւաճութեանց հարուսա գալձերը, Աստվածյ ընթրեալ ազգի բարձր կողման երկիրս մերաւ,

որի առջև ցեղեր խնտարհեցան, նորա նահաւ պետների, մարդարէների եւ դիւցազանց խօշը տիպար, մացած զըշցների գրաւէս ոճի եւ խորին բարյական իմաստի հետ պէտք է սկզբից գերելն այս .ժողվորդի երեւակայութիւնն եւ ուժգին զարկ տային նորա տաեղծող ոգուն Խարայշին պրոց փայլուն անցեալն, Աստաւեյ Հովհաննապութեան ներքյ նոց աւարած յաշ-թամբինեանք այն ասամբնա հրապարի ելն, որ նա, սնելով այս կախարդի ազգացութեան տակ, ժամանակի ընթացքուն քանից սիփու գրել է՝ Թէկպետե անդիսակցաբար ու աւար զգի եւ նորու հերուստերի փառք իւր նախար, Հարց, իւր սեպհական դիւցազանց վերոյ: Մաշ-նաւանդ նորու վերոյ պէտք է ազգէր Հրէից Եգիպտոսում կրած տառապահաց եւ գոռող փարաւոնի յարացան հալածանաց նկարագիրը: «Եւ դարշցուցանէն Եգիպտացին զօրդին Խարայշին, եւ յաղթահարէն Եգիպտացիք զօր-դին Խարայշին բռնութեամբ: եւ կերէնին ըլջեանն նոց ի գործ խիստ կաւոյ եւ աղիսարին, եւ յամենայն գործ դաշտաց ըստ ամենայն գործց իւրեանց՝ որով ծառայեցացանէն զնոսա բռնու-թեամբ: Աւանդութիւնն կաւելացնէ, որ Փա-րաւոն նոյն իսկ հրաման արձակեց ՝ զամենայն արոտ որ ննամիցի երաբացւց, ի գետ ընկիւս-չիք, եւ զամենայն է՛տ ապրեցացանիշիք» (Ելք, Ա, 13—15, 22): Իւր ազգն ծանր սրկու-թիւնից ազատելու համբ Աստած պատեր տեղ Մովիմին: իւր մարդարէնին: Համել նորան Եգիպտոսից եւ առաջնորդել նորան գէպի Քա-նանացց երկիրը: Բննաւոր արքան, առնելով Հպատակ ժողովրդի իւր մարդարէնին: Համել նորան Եգիպտոսից առաջնորդել նորան գէպի Քա-նանացց երկիրը: Բննաւոր արքան, առնելով իւր Հպատակ ժողովրդի գաղթման ըլքը պնդեցաւ նորա յետեւից եւ բանակեցաւ կար-միր ծովի եղեցին: մինչդեռ Խարայշէլացիք ողլ-անդամ անցան ծովի միջից, որի ջարլը պա-տառելով՝ ճանապարհ տեղ Աստածոյ սրբելի ազգին, Եգիպտացաց զօրքը Փարաւոնի հետ հանդերձ կանեցին ծովի փրկիրդէղ, ալիք-ները: Երկար տարիներ անապատում թափա-ւելոց յարաց առվակս բերեց իւր ժողովուրդը մինչեւ աւետաց երկիր սահմանները, ուր նա մասնակիւթաւ:

Ահաւասիկ այն հոգը, որի վերայ աճել
եւ ծաղկել է Հայկի աւանդութիւնն: Աստա
ծաշնչի այս ընտափ հատածն, կորցնելով Հայ
ժողովրդի մեջ իր ինքնուրբանութիւնն, իր
կապերը Յ. Գրոց զցցցների հետ, ենթակի ել
է Հիմնավելլ մահման, որից ծնել են Հայկի շա-
հատակութիւնն եւ ազգիս առաջն փառք: